

Դէմ առ դէմ ձեր դրուած ու միայն քանի մը բառեր ընդգծուած. պատկերը ինընին կը խօսի հոս. Թող աչըր ունկնդրէ:

Հ. ԳՐԱ. ԱՅՏԵՐՆԻԱՅՑ

ԱՐԱՋԱԿԻՆ ԱՂՋԻԿԸ

(۱۰۰ ۵۴)

Անահիտ աւազակի մը աղջիկն էր .
Հայրը՝ Տ. քաղաքին շրջակայ գիւղերէն՝
Մէրէմանայի կարաւաններուն ամէնէն
աշարկու պատուհասը

իր ծնողը կ'ապրէին լերան մը կուշտը,
բնութիւնէն փորուած ֆապարի մը մէջ։
Հայր՝ տեղացի աւազակապետ Հիւսինէն
պաշտօն ունէր՝ լրտսելու կարաւաննե-
րը։

Աղջնակին մանկութիւնը՝ փուշերու մէջ
բացուած վարդի պէս բան մըն էր եղած:
Իր միտքը կ'արթննար ոճրագործ խմբակ-
ներու շրջանակին մէջ:

Այս կը տեսնէր, որ ամբողջ օրը իր հայրը հրացանը ուսի՞ն՝ կիրճերուն մէջ ման կու գար. և շատ անզամ հայրը վրան արիւնի թձերով՝ տուն կը դառնար. Այդ տեսիլքը, հօրը այդ արիւնոտ պատկերը՝ իրեն սարսափ կ'ագոյէր մանկական օրեւ-

ըռո՞ն մէջ: Ու հայրը երբ գիշեր ատեն կը սուլէք ու ձայն կու տար աւազակապետին, շահատակող ու կողոպտող խմբակին. սուլոցի ձայնը՝ մըրկամած սարերուն վրայ, յօշոտող թաշուններու կառաչին պէս՝ ի- բեն համար ահարեկիչ էր. խեղճ աղջնակը մըրուններու հեկեկանցով մայրիկին պըլ- լուած՝ թիթեռնիկի մը պէս կը թթար անոր լանջըին վրայ: Եւ հօրը սուլոցին կը յաջորդէին հրացանի գոռ պայթիւններ և աղջնակը կու լար: Հայրը երեմն իր հետն առած այդ աղջնիկը, լերան գագաթը կը բարձրանար, և իր լրտեսի պաշտօնին մէջ կը սպասէր կարաւանին երեւումին:

կամաց կամաց կը վարժի այդ տաժանակիր կացութեան։ Մի քանի անգամ հրացանի զնակներ իր փափուկ այտերուն ցուելով՝ կ'անցնին առանց իրեն վասիլու. առաջները՝ բնականաբար զիւահարի պէս ջղագարուած սարսափահար կ'անշնչանայ, բայց հայրը ամէն ճիզ կը թափէ, որ ազջիկը իր արուեստին մէջ մնձնայ հերոսաբարը։

Գիշեր մը կարաւանները կը մօտենան, ինը հօրը քովն է, առաջին անգամն էր, որ խոշոր ընդհարումի մը ներկայ պիտի գտնուէր, կարաւանը լուսնակ լոյսին տակ՝ առանց ճրագի, անձայն, կարծես ուրուականներու պէս շարժելով մահուան արգանդէն զուրս կ'ելլէր, կիրճերը սև շիրմաքարերու պէս՝ անոնց մարդակոյտ շարժուն զանգուածին վրայ կը բարձրացնէին իրենց սկզ զագաթները, լինոնց ետևէն կը վազէր սարսափը, Հայրը եղջիւրը բերանը կը տանէր ձայն տալու համար, աղջնակն կը խլէր զայն ձեռքէն՝ պաղատելով, որ հայրը զթայ, ի զուրս անմեղներու արիւն չի թափուի, և ահա կից մը կը նետէր հայրը և աղջնակը ծառի մը կոշտ բռնին տակ նկուն՝ կը հեծեծէր, Հայրը նշան էր տուած, գոփութիւր բիւրաւոր լիզուներու պէս մութ օդին մէջ հրացանները հրեցէն զծեր կը գալարէին։

Ճամբորզները աւազակներէն մերկացած էին. չորս կին և վեց հարսեր, հինգ օրիորդներ խոտերու ու տերեններու մէջ փաթթուած՝ սարսափահար ողջ մնացեր և կու լային իրենց հայրերուն և նդրայցներուն վրայ։ Աւազակապես Հիւսէինը հարուստ աւարով մը իր որջն էր քաշուած, ամէն աւազակի բաւական պաշար էր ինկած նոյն օրուան կողոպուտէն։

Անահիտ կ'երթայ սոսկումի վայրը, կը տեսնէ դիակներ, մսերու ծուէններ իրենց արիւնովը ժայռերուն կպած, կը տեսնէ իր հայրը մինչեւ արմուկները զոհերու արիւնով թաթխուած. խեղճ շնչասպան կը զիմէ մօրը, մնոր զիրկը կ'իյնայ կը պատմէ եղելութիւնը։

— Մայր, ահաւոր է այսօրուան ընդհարումը, առուակին քովի դաշտը բացուած զերեզման է դարձած. մայր, տեսսայ մանուկներ որ իրենց հօրը արիւնին մէջ թրջած հացը կը կրծէին, մայր, տեսսայ մեռնողներուն ոսկրու մատուցները, կարծես կը սպառնային հօրս սիրտը ճանկելու. մայր, ինչպէս հայրս պիտի ազատի այցքան անմեղներու բողոքի ձայն։ թո՛ղ հարիւր ձմեռներ մեր տնակին

վրայ լեռներ փշրեն և հողին տակ թաղեն, բայց մեր չարագործութիւնը բնաւ չի պիտի ծածկուի...

Իսկ մայրը լոեցուց իր աղջիկը ըսելով.

— Անահիտ, զգուշացի՛ր, հօրդ առջեւ այդպէս խօսելին. շատ հաւանական է որ հրացանի կոթով ակուսներդ փշրէ: Ծայ մի՛ ըլլար. քեզի ո՞վ տուաւ աղանձիի տը-կար և խղճացող սիրտը, վաղը անշուշտ հայր չես ունենար, ցեզ կերակրովը ո՞վ պիտի ըլլայ, և ո՞ւր կրնանց ապրիլ. մը-տածէ որ այս տունը մեզի նուէր է աւա-զակապետ Հիւսէին աղային, եթէ հայրդ այդ պաշտօնը հաւատարմութեամբ չի կա-տարէ, մենք ամէնքս ալ նոյն աղայի սու-րովը կը մեռնինք։

Աղջիկը կը լոէ, անագորյն ճակատագրին առջեւ պարտուած կը մնայ։

Հայրը վերադառնալով, հրացանը կը յանձնէ կնկանը, լրտեսի պաշտօնը կար-գաւ կը կատարուէր, զիշեր ցերեկ հսկո-ղովթիւն կարեղոր էր, կինը հրացանը ա-ռած կը բարձրանար լիրան զագաթը։

Հայրը կ'ուզէ սիրաշահել իր աղջկան սիրտը, զուրգուրանցով զայն կը կան-չէ բովլ, կը փայփայէ անոր մազերը, քստմելի ձեռքերովը կը զպի անոր կոյս այտերուն, ու հայրական խանդով կը համ-րուրէ իր աղջկան աչուցները։ Ապառաժ-ներու այդ զազանը, նոյն պահուն կը մեր-կանար իր վրայ մարմացած սարսափի տպաւորութիւնը և խօլական հրճուանցով կը համբէր իր աղջկան մազերը և կը մազթէր, որ մանկահասակ օրիորդիկը իր այդ մազերուն թուին քառապատիկ տա-րիքն ունենայ։

Հայրը կը տիրանար աղջկան վրայ, զրաւած էր անոր սիրտը և ահա տատրակ մը կու զայ կը թառի բարտիի մը ոստին վրայ. պատէն կախուած հրացանը կը յանձնէ իր աղջկան և ցոյց կու տայ ա-նոր, թէ ինչպէս կրնայ մէկ գնդակով տապալել այդ որսը։ Կ'ըսէ անոր.

— Սորվէ աղջիկս, սորվէ թէ ինչպէս հրացան բռնելու է. մենք թշնամիներու

մէջ կ'ապրինց, եթէ սպաննել չի գիտնաս, թշնամիին ազատութիւն տուած կ'ըլլաս քեզ սպաննելու...

— Հայր, բաղաբին մէջ զիրար սպաննելով կ'ապրին:

— Այն, աղջիկս, տեսակ-տեսակ ըստ պաննութիւններ կան, բաղաբին մէջ վաճառականներ իրարու դէմ նենգաւոր ծուղակներ լարելով, իրարու գործերուն կը վնասեն, այդ ալ սպանութիւն մըն է: Դուն սովորէ հրացան քաշելու...

Եւ անոր ուսին կը կրթնցէ հրացանին կրթը, բերանը կ'ուղղէ տատրակին կուրծքին և կ'ըսէ.

— Քաշէ, աղջիկս, պարպէ...

Աղջիկը հրացանը կը պարպէ և տատրակը արիւններու մէջ թաթիւուած կը տապալի:

— Ախ, հայրիկ, զարձեալ արիւն...

Անահիտ իր այդ որսորդութեան վրայ զդացած, սրտի խոր տագնապ մը կ'ունենայ: Բայց հայրը մուեզին իր աղջկան կը սիրցնէ ոճիրը, հրացանը, սուրը. անոր երակներուն մէջ կը հոսէ քաջախիզախ, վայրագ անզթութեան հրաշագրոծ ուժը:

Կ'անցնին մէկ քանի գարուններ, քարայրի այդ ընտանիքը կը զգար ապրելու պայքարին զժուարութիւնները: Անահիտ այլևս տասուիրեց տարու էր, եղնիկի պէս ման կու զար իր սարերուն վրայ, իր ազատ կեանըը կատարեալ արձակ քանաս-սեղծութիւն մըն էր զարձած: Կիրճերուն սոսկալի ամայութեան մէջ մինակ հուրին էր զարձած, մենաւորիկ կը լրտեսէր կարաւանը. այլևս հայրը ծերացած էր. մէկ ոտքն վիրաւոր. լրտեսութեան պաշտօնը Անահիտին էր ինկած: Բոնի և ան-հուն զգուանցով կը կատարէր այդ զործը. և ստիպուած էր ատոր. Հիւսէին աւա-զակապեաը կը սպաննար որ զիրենց քա-րայրէն դուրս կը նետէ, եթէ աշլալջութեամբ չի կատարեն այդ պաշտօնը: Օր մը Անահիտ իր խօսքերուն անմեղ ու թու-վիչ անուշութիւնը աւազակապետին հո-գիին մէջ ծորելով, ինդրեց անկէ որ հօրը մեռնելէն վերջը զիրենը չարտաքէ այդ

իրենց քարայրէն, խոստանալով որ ինքը և մայրը ամենայն հաւատարմութեամբ պիտի կատարեն լրտեսի պաշտօնը: Հիւսէին խոպան հոգիովը զգացուեցաւ, և լսեց Անահիտի աղաշանցը:

Լերան օրիորդիկին հայրը յիսուն ան-զամ տեսեր էր ԱՇԽՐԺԱՄԱՆԱՅԻ սարերուն ձիւմին հալելը. և կը զգար իր կեանըին և ուժին հալումազ սպատումը. թունաւոր զնդակ մը զինքը գերեցմանին կը դատա-պարտէր, անոր մարմինը երկու կանգուն մամուռներու դէզին տակ՝ հողին արգան-ցը կ'իջցնեն. լեռներէն վազուկ ջուրերու կոծկոծանցը անոր կարմիր յիշատակը կ'ողբայ:

Անահիտ կը ջախջախուի հօրը մահովը. իր մօրը չի թողուր որ կատարէ հօրը պաշտօնը. կը վախնար որ կողոպտուած-ներու անէծցը մօրը վրայ կ'իջնէ, իր մայրը իրեն համար անձէն աւելի սիրելի էր: Արով անսահման դժկամակութեամբ գլուխը ծուած՝ յանձնառու կ'ըլլար այդ պաշտօնին:

Զօրը մահուրնէն վերջը՝ անցած էին մէկ քանի տարիներ, աւազակապետը կաս-կածներու մէջ կ'իյնայ, կը հարցափորձէ աղջիկը և կը հասկնայ, որ Անահիտ ան-հաւատարիմ էր գտնուած իր պաշտօնին մէջ, և թէ շատ անզամ երը կարաւանը քազմաթիւ անձերէ է բաղկացած, չէ հըն-չած իր փողը, և անոնց ազատութեամբ անվաս անցեր են կիրճերէն:

Անահիտ չի կրնար ծածկել իր բարի յանցանցը, կը խոստանայ աւազակապե-տին որ ներողամիտ գտնուի, և թէ այդ ևս պիտի չի թերանայ իր պաշտօնին մէջ: Ու խոշոր-խոշոր արցունքներ աչուցնե-րուն մէջ՝ լեռն ի վեր կ'ելլէ հրացանը ուսին: Հայրը պատուիրած էր, որ քա-ջամարտութեամբ յառաջ վարելու է այդ պապենական պաշտօնը, բայց ինքը իր սրտին խորէն կ'անիծէր այդ ստորին, այդ արիւնոտ, այդ զազիր պաշնը: Սակայն ըմբռնելով որ ճակատագիրը անհաշտ է աղքատներուն հետ, նկուն, զիմիկոր հա-մակերպուած, որը թոշունի մը պէս սարին

գագաթը կը բարձրանար՝ լրտեսի աչուր-ները դարձարձիկ պտուտկելով անտառացած հորիզոնին վրայ. ու մերթ ընդ մերթ՝ ահազին սարսուռներով՝ եղջրիք փողը շրթունքին դրած, նշան կու տար աւազակներուն. և ինքը աչուրները կը գոցէր չի տեսնելու համար աւազակներու խմբութիւնները: Բայց իսկդ աղջիկը՝ այդ պաշտօնովը՝ խղճի անտառնելի խայթ կ'ունենար:

Կարաւանի առաջնորդներէն՝ ծանօթ Զատիկը, զիշեր մը սողոսկելով, կը մօտենայ Անահիտին, հրացանը աղջկան ոտքը կը գնէ. և աղերսարկու դիրք մը առնելով կ'ըսէ անոր.

— Սարերու առաքինի հուրի. ես լսեր եմ որ դուն բարի սիրտ մ'ունիս. պահ մը ինձի մտիկ ըրէ. բայց նախ խոստացիր որ գաղտնի կը մնան հիմա ինչ որ կը լսես ինձմէ:

— Կը խոստանամ գաղտնապահութիւն:

— Փիչ օրէն հոս պիտի հասնի հարուստ հայ կարաւան մը, որուն մէջ կան մեր ազգին համար բարերարներ, անոնց եկեղեցներ, ուխտաւորներու տուններ և կրթարաններ են կանգնած և որբանոցներ են հաստատած և միշտ բարիք կ'ընեն մեր աղքատներուն: ի սէր Աստուծոյ, թող որ անվտանգ անցնեմ զանոնք այս կիրաներէն:

— Դժուարին է խնդիրդ:

— Ուրեմն...

— Ես պարտական եմ հաւատարիմ մալու իմ խոստումիս. աւազակապետին խոստացած եմ կատարեալ հաւատարմութիւն. զուր փոխեցէր ձեր ճամրան, ես այդ մասին մատութիւն չեմ ըներ:

— Բայց ամէնչն ապահով ճամրան դուն կրնաս ստեղծել:

— Այդ կարելի չէ ըսի:

— Բայց կարաւանը արդէն ճամրայ է ինկած. ուստի պիտի զլանան այս շնորհը:

Անահիտ՝ բարձրացաւ դարձեալ դեռ աւելի լեռն ի վեր. լուսինը անոր վրայ

կը կաթկթէր իր արծաթ շողերը. աղջիկը այծեամի հմայքուն նայուածքով՝ աչքերը կը սեռու Զատիկին վրայ. կը ճչէ, տիրածայն կը ճեծեծէ, ու այլևս պատասխան չի տար. հովը կը տարտղնէ Անահիտին ցատմնելի հեկեկանը. Զատիկ շուարած կը մեկնի:

Հասաւ կարաւանի ժամանումի օրը. լերան հուրին հեռուէն անոնց գալուստը նշմարեց. առաւ ձեռքը եղջերափողը, և ահազին զղագար ցնցում մը զգալով գետին ինկաւ: կարաւանը կը մօտենար. աղջիկը դարձեալ ոտքի ելաւ, բերանը դրաւ եղջերափողը և զգաց խորտակում մը, շրթունքները բարացան, զիխի պտոյառնեցնեաւ, ու նորէն քարերուն վրայ դիակի մը պէս փոռուեցաւ. իր տեսութիւնչն չի կորսնցուց կարաւանը, որ միշտ կը մօտենար. Անահիտ զիւցազնական կորովով մը դարձեալ ոտքի ելաւ, ուզեց եղջերափողը հնչեցնել, սակայն օզը բարացած էր, բերնէն շունչ չելաւ. ահա Զատիկ կարաւանին առցնն ինկած, ժամանած էր լրտես աղջկան բովը, Անահիտ մօտէն տեսաւ զանոնք, և անհուն հրճուանը մը զգաց փողը չի հնչեցնելուն համար: կարաւանին հարսերը, երիտասարդները ու մայերը անոր ոտքը ինկան, երախտագիտութիւն յայտնեցին. վասն զի ան իրենց պարզեած էր կեանքերնին շարունակելու շնորհը. եղջերափողին հնչումովը, իրենք ապահովապէս մեռած պիտի ըլլային և Անահիտին առաջարկեցին որ իրենց որդեգիր ըլլայ, իրենց հետ ընկերանայ: Ան պատասխանեց որ ինքը մայր ունի, պարտական է զայն պահելու. անոնց ինդրեցին որ մայրն ալ հետը բերէ, իրենց կը ինամեն երկուքն ալ: Բայց աղջիկը կ'ըսէր, թէ ունի հայր մը, զայն մինակ չի կրնար թողուլ. անոնց ըսին՝ զայն ալ հետ բեր. թէ իրենց զանի ալ կը խնամեն: Անահիտ կը պատասխանէ:

— Զիս կրնար խնամել, մայրս կրնար խնամել, բայց ոչ հայրս, մեռած է հայրս: Ըսաւ և լացաւ: ի զուր անոնց աղերսով պաղատելով խնդրեցին, որ մօրը հետ ինքն

ալ իրենց ընկերանայ, և ազատին այդ
տաժանելի պաշտօնէն: Ան կը պատաս-
խանէ.

— Ես ճակատագրին հաւատարիմ մէկ
որսն եմ մացեր, Կ'ապրիմ հոս, մօրս
հաց կը ճարեմ, հօրս զերեզմանին խունկ
ու աղօթք կը ձօնեմ...

իւ անոնք հեռացան :

Հ. Ս. ԵՐԵՎԱՆ

ԳՐԱԽՈՍՎԱԿԱՆ

Հ. ՄԻՆԱՍ Վ. ՆՈՒԹԻՆՅԱՆ, *Միկրաբեան
վեճետկոյ.* — Ծառայ Աստուծոյ Մը-
տքԱլ ԱԲԲԱՑ. Հիմնադրի Միկրա-
բեան Հարց (Հայ թեմեղիկուսն Հարց)՝
վեճետկոյ, վեճենայ. Խըր Վարքն ու
իր Ժամանակերր (55 պատիերով և
60 զատերարդերով). Հոդվ 1914,
8°, էջ 414. զիհ Քր. 6. (Roma,
Via Crispi 30).

Միկիթար աբրայ 1676ին ծնած է ի Ալեքսանդրա, Փոքր Աստվածածին, և ի մանկութեանէ բարեպաշտութեան և ուսման արտաքոյ կարգի բերում ունենալով՝ 15 տարեկան հասակին մտաւ իր ծննդավայրին մօտակայ Ս. Խաչի վանքը, ուր շուտով ձեռնազրուեցաւ սարքաւագ, Ուսմանց և հոգևորի մէջ կատարելազրուելու բաղանքէն յորդորուած՝ անցաւ Լօմիածնի վանքը (Արաքատայ զաւաորին մէջ), ի հաղորդակցութեան Հռովմայ եկեղեցւոյն հետո թայց հոն իր յուսացածը չգտնելով, ինչպէս եւոքն ալ ի Սևան, Հռովմ երթաւ լու բաղանքն ունեցաւ, որուն վրայօց զարմանալի բաներ լսած էր Յիսուսեան Հօրէ մը՝ որուն պատահեր էր ի Կարին, ընդ նմին և իւր մէկ համազգիէն որ ուխտի զացած էր Սուրբ քաղաքը, Հալէպի մէջ Յիսուսեան Հ. Պովոլիէին կաթողիկէ հաւատոյ զաւանութիւնը մատուցանելէ վերջ՝ որ լի գովիճատով վկայազիր մ'ալ ուսւաւ հոնին՝ ճամաս եւաւ, ուստի ծանր հիւանդանութեան առաջական պատճեան է այս պատճեանը:

զութեան մը պատճառաւ հայրենիք վերադառնալ ստիպուած, շատ մը անակնկալ գէպցերէ և անհամար նեղութիւններէ վերջ Անբաստիա հասաւ, ուր 20 տարեկան ձեռնալը ուցաւ քահանայ (1695-1696):

Համոզուած որ շատ համազգիներ ներածուածով վարակուած էին լոկ տպիտութեան պատճառու, անոր առջևն առնելու համար սա ծրագիրն յղացաւ որ ժողվէ շատ մը անձինք՝ յօժարամիտ յառաջ վարելու այս սուրբ ձեռնարկը։ 1697ին կ. Պոլիս Կ'երթայ յորդորելու Հովվայ Տարածման Հաւատոյ Դպրոցին նախկին աշակերտ Խաչատուր Վ. Ռ որ նա ստանձնէ գործի նախաձեռնութիւնը, բայց ի զուր անցնելով այս՝ կը ստիպուի կերադառնալ ի Հայաստան։ ուրիշ անօգուտ փորձեր ալ Հայրենիքի մէջ ընելին յետոյ կրկին անզամ դարձաւ ի կ. Պոլիս և ինքը յնը նուիրեց հոն բոլորովին իւր համազգեաց հոգեկան բարեաց՝ բարոզչութեամբ, սուրբ խորհրդոց մատակարարութեամբ, բարեպաշտական զրցերու տարածմամբ (տպագրել տուաւ հայերէն լեզուաւ Նմանութիւն Քրիստով զրցոյն և այն), մինչև որ հալածանը զինքն ստիպեց ուրիշ երկիրներ վնտուելու՝ իւր գործը հիմարկելու համար։

Համակրութիւն գտնելով Վենետիկեան Հասարակապետութեան կառավարութենէն և ի Մըուսոն Մ'ոռէյի մէջ հաստատելով իւր առաջն հասարակութիւնը, չ. Մ'իթ-թար Ա. Աթոռին հետ կարեռ բանակցութեանց ձեռնարկեց իւր Մ'իթաբանութիւնը պաշտօնապէս հաստատել տալու համար, և ընդունեցաւ զայն 1712ին: Իրեն առաջարկուած կանոններէն ընտրեց Ա. Բիենդիկտոսինը, որուն հիման վրայ ձևացուց իւր Սահմանադրութիւնը, առնելով յատկապէս Ա. Իդնաստիոսի կանոններէն Առաքելութեանց չորրորդ ուժաբը: Մագելով 1714ին պատերազմը Վենետիկոյ և Տաճկաց մէջ ու երր գերջիններս գրաւեցին զՄ'ուսոն՝ Մ'իթթար արքան իրեններովն ապաստանեցաւ ի Վենետիկ, ուր Հասարակապետութեան կառավարութենէն ստա-